

5701 Աղյուսինց

Հայ ողմէ խարսկոց

891-99

Ա-48

իւնիս 1919

Ա. Տ. Աղարքն

ՀԱՅ-ՈԳԻՒՆ ԿԱՐԱՎԱԼ

Գրուած 1916 ին

Եղիշե

(323)

1919

Հայոց պատմութեան բառեալ - Խաչեան

291.99  
4-48

2003

2019

891.99  
հ-48

Է. Տ. Աղաբեկս

ԱԿ.

# ՀԱՅ-ՕԳԻՒՆ ԽԱՐԱՆԸ

1006  
29283 9

518

Գրուած 1916 ին

Ի Զ Մ Ի Ռ

Տպագրութիւն Պէտքան

1919



## Զ Օ Ն

Ով դուք որ իբրեւ մատսիկ կամ ըսպանդ՝  
Զոհուելով ինկաք վեհ իրաւունքին  
Յաղթանակներուն համար քանկազին,  
Եւ կըսուիք ձօն, Ժիւլ, Մարգո, Լուսի, Հրանդ.

Դուք որոնց փառքու տողանցներն անժայր՝  
Լոգուած արիւնի մըկրտութեամբ նոյն՝  
Հին փրտախտաւոր երկրին մէջ մարմնոյն  
Մուծուած պատրոյզներն եղան բուժաւար .

Թող գրեյկս ըլլայ ձեր Տապահազիր :



## ՀԱՅ-ՈԳԻՒՆ ԽԱՐԱՆԸ

»»»○○«««

Խաղաղ քունի մէջ թափառող երազի մը պէս անհետ  
Անցայ տըխուը աւերքներու վերմակներուն տակ յուէտ  
Քընացող հին ոստաններու — ժամանակաւ կեանքոտ, չէն —  
Եւ արիւնի գոլորշիով քրտնած երկնի մ'ընդմէշէն.  
Անցայ վերէն իրենց ոռւը կամ բութ կատարին վրայ ներհուն  
Զիւնէ հիւսուած շղուականներ կը լողի խըրոխտ լեռներուն.  
Որպէս թէ Տէրն էր մշտասաստ նայուած քովը կախարդեր,  
Աստուածային լըռութեան մէջ կը խոկային տնոնք գեռ:  
Եւ զեռ անցայ հովհաններէ — բանդէօններ բընութեան —  
Ուր առուակն ու սոխակն իրենց սիրերգները կը կարդան,  
Մետաքսահիւս հալաւ հագուած ծովէս մ'որու վրայ երկին՝  
Սիրոյ համբոյր տալու համար կը գոգանալ խանդագին:  
Բայց ի՞նչ է այն տիտանը որ կիշնէ կողքէն լեռներուն,  
Եւ կը նմանի արիւնի մէջ լոգանք ըրած գալարուն  
Ու անծայր մի վիշապ օձի. ի՞նչ է այն խոր, խուլ աղմուկ,  
Որ որստման կամ շարժքի մը գըղըրդիւնով մահացուք  
Ամբողջ երկիրը կը ցնցէ ալքերովը իր համայն.  
Բարէ՛, չէկ օձն... արեան գետ մ'է, խուլ թնդիւնն ալ մարտի ձայն...:  
Եւ ի՞նչ տեսնեմ... միծատարած տափառատնի մը վըրայ,  
Մոլեգնած զոյգ մ'ամբոխ զիրար կը բզըքտեն անխնայ.  
Հըրաստնդները մահասփիւր — մարմին առած վրէժ ու քէն —  
Որշանըման իրենց բերնէն կը լուսկ ու բոց կը ժայթքեն:  
Հըրէշային կատաղութեան... զիրկընդխառնում մ'ամէն տեղ.

Իրար անցած ոտքեր, ձեռքեր ու տարագներ գունագեղ:  
 Եւ ի՞նչ սոսկում, փրթած թեւ մ'հոս կը կատարէ լախտի դեր,  
 Հոն իբր յիշոց մին մարդու լեարդ մ'ոսովի մը կը նետէր.  
 Ասդին մարտիկ մ'իր պասուքը կը գոհացնէ իր ափով  
 Անյագօրէն աղբերացող յորդ արիւնէն ըմպելով,  
 Մինչ վայրենի մ'իր թըշնամւոյն գանկն անցուցած գեղարդին՝  
 կը ջախչախէ անոր ուրիշ հանճարեղ գլուխ մը անդին:  
 Եւ ձայներու ի՞նչ խաժամուժ, ահազդեցիկ ի՞նչ ժըխոր.  
 Լուտանքներն ի՞նչ զազիր էին, հեծեծանքներն որքա՞ն խոր.  
 Կարծես այդ վայրն որ կը կոչուէր մարդոց լեզովը Պալքան,  
 Սադայէլէն այրիացած ուե դըժոխքն էր անիշխան...:

Յանկարծ դէմի սարին կողքին տեսայ Սիրոյ Դիցուհին,  
 Հալած, մաշած ու մերկացած չընտչխարհիկ գեղէն հին,  
 Որ կոռոգէր անմըխիթար արցունքներով դառնահամ՝  
 Տըրձակը իր ծաղիկներուն մշտափըթիթ, անթառամ.  
 Եւ սարսափի որսփանքովը կը հարցնեմ ես իրեն.  
 «Ի՞նչու, Սէր իմ Դիցուհի, այս ըսպանդն ահեղ, անօրէն:»  
 Ու ան ինծի պատասխանեց լալահառաչ, թախծագին.  
 — Աւազ երկրի թագաւորներն բընութեան մէկ մտանիկին  
 «Պահիկ մը լոկ տիրելու խենդ տենդէն վարուած անիմաստ՝  
 «Խըզած են Դիւ - ոճիրն պրկող զղթաները կուռ ու հաստ:»  
 — Բայց ասոնց մէջ չիկայ օրէնք, չունի՞ն կրօնք կամ Աստուած:»  
 — Մարդոց օրէնքն, ով Հայոգի, հակասութեանց անարդ, ցած  
 «Այն գլուխ - գործոցն է որ երէկ կիցեօթինով կը հնձէր  
 «Ոճապարտն, իսկ այսօր կընէ գնդակահար այն անձեր  
 «Որ կը մերժեն սուր բարձրացնել իրենց նմանին դէմ անմեղ:  
 «Այնչա՞փ միայն. բայց ոչ, այլև հապարտութեամբ խնդագեղ  
 «Մեծ րազմագէտ, հերոս, դիւցազ կանուանէ իր այն մարտիկ  
 «Որ քանդած է Սիրոյ բոյներ, և ըսպաննած շատ մարդիկ...:  
 «Աստուած... բայց, է՛կ, այն Աստուածը զոր մարդկային միտքն ան-  
 ձուկ

«Տիպարած է, բազմադաշտին մէջ ման կուգայ մահաշուք,  
 «Կը խրախուսէ մեծ ոճիրը, և կեղծիքով պիտակի՝

«Կը խըթանէ երկու կողմին ալ բնազդները փոքրոգի.  
 «Կը գայթակին, ո'վ Հայոգի... մըտիկ ըրէ՛ որ դատես:»  
 Հսպանդը պահ մը դադրած էր, արիւնաներկ այն կրկէս  
 իր բնականոն հանդարտութիւնն վերըստացած կը թըւէր.  
 Ու լուռթեան մէջ մարդկային ձայն մը բարձրացաւ յանկարծ վեր.  
 «Ցարգանք ձեզի, զօրականներ, որ քաջութեամբ աննըկուն՝  
 «Պատիւ բերիք ձեզ իրաւամբ պաշտպանող ձեր Աստուծուն.  
 «Որ կազմեցիք գետեր այսօր թշնամւոյն յորդ արիւնէն,  
 «Եւ կոթողներ փառքի՝ անոր դիակներով՝ դէս ու դէն.  
 «Օրհնենք խանդով Տէրն որ օրհնած է մեր թուրն ու նպատակ,  
 «Ու քալինք միշտ դէպ վերջնական յաղթանակը անսայթաք:»

Երբ մարտաշունչ այդ ձառէն վերջը յաղթական բանակին,  
 Խանդի ոռնոցն ալ լըռած էր, ըստ ինձ Սէր - Դիցուհին.  
 «Հիմայ լըսէ՛ թէ անողորմ նո՞յն Աստուածը, Տէրը նո՞յն,  
 «Ի՞նչ տուն կուտայ զօրապետին պարտուած, անզօր թշնամւոյն:»  
 Եւ արդարեւ ես լսեցի յուսալքուած կողմէն ալ  
 Անկերկեռ մի շեշտով նետուած ցափուտուքներն հետեւալ.  
 «Զօրականներ, ինչու փոքր այս մեր պարտութեամբ կը խոռովիք.  
 «Կը մոռնա՞ք թէ իրաւունքն ու Աստուած մեզ են զօրավիդ.  
 «Թէ Այն որ ակն է բարութեանց, աղբիւրը՝ մեր կորովին,  
 «Զրկեալներու պաշտպանն հըզօր, մեզ չի լըքեր բընաւին.  
 «Կուռ հաւատքով, անխախտ յօսով, յառաջ ուրեմն անդադար  
 «Դէպի վերջին յաղթանակը որ մեր բաժինն է արդար:»

Եւ ահա զոյգ հսկայ ուժերն իրար բազխած են նորէն.  
 Հըրասանդներն առած հոգի մը գեհենեան՝ ուղիօրէն՝  
 կըրկին կըսկին արտաշնչել ապրոպ հուրի ու ծուխի.  
 Դարձեալ բացուած բիւր ակերէ - երակներէ - կը բըղսի  
 Յորդ արիւնը, և կը հոսի պարարելու տիտաննեան  
 Բոսորագոյն վիշապ օձը — ահաւոր գետը արեան —:



Ու բըռնելով տըմոյն, մըթին ուղեգիծը իմ նորէն,  
 Արիւնթաթաւ անցայ դաշտեր, ու ծովացած ձորերէն.

Ո՞հ, արտերու սոկի հունձքը, վերջին ցօղունը խարի նըլտծ, աւլած էր մի ժուխի, հուրի աւել վիթխարի. Անտառներու գալար ըզգեստն հափափուած էր բռնաբար, եւ կմախատիպ մայրին, նոճին ու գին կազմած տըխուր պար՝ Սև անէծքի կարծես լուտանք կը վերուզզեն երկնքին՝ իրենց լկուած կուսութիւնը ցուցագրելով ողբագին. Համայնտկուլ ախորժակ մը լափած, ջնջած էր խոպառ. Օրհնեալ որթին մանեակները հոգեհըմայ, շարիշար, եւ մողական կաղապարներու մէջ ձուլուած բաղմածե՝ Մարդրիտ միրգերը ծառերու, նոյն իսկ սոսերն ու տերն. Եւ ի՞նչ սոսկում, գիա՞կ ջարգուած անդամ ամէն կողմ, անկիւն, Արի՛ւն հոս, հոն, քարերու խորշն, ծաղիին գոգը, մի՛շտ արիւն. Անցայ կրկին հորիդոններ, թափառական, մոլորուն, Սաւառնեցայ գմբէթին տակ ուրիշ մարտի մարզերուն. Տեսայ վայրագ բոլոր անցքերն այն տեղերն որ կը կոչուին՝ Բումէն ճակատ ու Լենտառան, Ֆըլանտրա ու Պուզովին: Անպարտելի ուժերու նո՞յն բաղխումն ահեղ, սանձարձակ, կատաղութեան ու ոճիրի նոյն գրուզգներն բիւրենաւակ. Հըրատանդները կը գուան խըրամներու խորերէն. Հուր ու բոցի շատրուաններ ցնցղելով միշտ ուղիորէն. Կարծես թէ զոյդ մը բանակներ հոկայակազմ խլուրգներու՝ երկրին ներքին կրակէն խուրձեր կը ըլպառտեն իրարու. Մինչ կամարին մէջ երկնի ուր, կըսեն, գահն է գըրած Տէր, Իրարու դէմ հուր կը ցնցղեն օդանաւի զոյդ խումբեր. Հարծես թէ զոյդ մը տիստանեան վամբիբներու հողեր են, Որ իրարու կը սըլաքեն բոյլեր երկնի շանթ-հուրէն: Սուրերը միշտ կը չկահեն վարն, հըրազէններն կը շաչեն, Քառսային այդ ձայներու խաժամուժին ալ մէջէն, Կը թրթըսան օրհաստիան հունդիւններու միշտ ժըխոր, Հըրէշային բառեր, յիշոց, հեծեանքներ խուլ ու խոր. Ո՞հ, սա կուող հըրէշներն են այն մարդիկն որ չինաբար երկունքներով կը ձգտէին օժտել երէկ դեռ զիրար, Որ շշտերով մելանըւագ, լեզով անուշ, համոզկեր,

Հսկըզբունքներ կորոճացին, կը քրքրէին վեհ հարցեր: Ասո՞նք են այն էակներն որ գութէ մզուած սրբազն՝ Տըգէտ, զրկուած իրեն նմանին կը զոհուէին անպայման. Ասո՞նք են որ ապահովել կը ջանային գիշեր, աիւ, Երաշխիքով մը հաստատուն՝ մարդկոյին կհանքն ու պատիւ. Եւ ո՞հ, ո՞ր շունչն, ո՞ր խորշակն է թոռմեցուցեր ու խըլեր Անոնց սրտին մէջ բազրոջած գութի, սիրոյ այդ ծիւեր, Ի՞նչ է այն ուժն ահեղ, ո՞րն է ամենազօր այն ճիւազ Որ մարդկութիւնն այսօր կը մղէ անել անդունդ մը, աւա՞զ... Տիսրազգեցիկ այս հարցումներն կօպակէի ինքս իրեն, Երբ գէմո կանգնած տեսայ Սիրոյ վեհ Դիցուհին ևս նորէն. «Կուզի՞ո ճանչնալ արդ ուժն ահեղ, լսու շշտով աղեկէզ, «Թո՞ղ եկեռնի այդ կրկէնն ու հետեւէ՛ ինձ, ցոյց տամ քեզ:» Եւ միտսին բարձրացանք վեր, խօրերն երկնի կամտրին, Մինչեւ կէտ մօուր վերանալ չեն զօրեր արծիւն ու որին. Ճոնկից աշխարհը կերեւէր իր ձևովը բոլորշի, Զոր պարուրած էր կապուտակ, թափանցիկ մի գոլորշի. Լեռներն կէտեր էին միայն, ծովն ափսէ մը լսւային: Յանկարծ ահեղ, շարժուն մարմին մինձ ցուցուց Սէր Դիցուհին. Եւ ի՞նչ տեսնել. ահեղ երէշ մը երկրին վըրաց կը հոկէ՛ Զորս ծագերուն պիրկ անցուցած իր թաթերը մեծզի, գէր. Սըրինարբու գունչն ան մըխած ծով-ափսէին մէջ հեշտէն Մողեզնութեամբ կըմպէր արեան հեղեղները մեծ գետին. Խոկ իր հոկայ զոյդ լսուրնքէն՝ երկու խոշոր մակարոյց՝ Կախուած անկուշտ կը ծըճէին բոսրազոյն կաթ մը լոյծ: «Ահա մայրը միծ ոճիրին՝ արիւնարբու ու յայրատ» Ղառ յայնժամ Սէր-Դիցուհին ձայնով մը խուլ, զւթառատ, «Այն հըշչն՝ ահա որ գերած է այժմ աշխարհը բովանդակ, «Եւ մարդկութիւնն արիւնաքամ կ'նէ իր վայրագ ժանեաց տակ:» — իր անունը, հարց առուի իրեն, սարսափահար ու խըլով: — իր անունը, դիւանագէն կըսուի ուրիւն մանիկով. «Կը տեսնե՞ո իր ճիրանները, ահա անոնց սմէն մին «Ընդգերած է ուսան կոչուած քապաքները աշխարհին,

«Ուր մարդկային մանուկ խղճին տառապագին, հեւիհեւ  
 «Դարբնած ոճրի անուրները կը խղէ յանկարծ մերթ այդ դեւ։»  
 —Եւ ի՞նչ կըսուին, Դիցուհիս, այդ մակարոյձնիրն անկուշտ, խեռ։  
 —Անոնցմէ մին բափիթալիզմ կըսուի, իսկ միւսն ալ կըդեր։»  
 Ու տեսայ որ առաջինը խայտաճամուկ ունէր մորթ,  
 Յոյր մի մարմին, ահեղ թաթեր, մինչ իր բարալը — դեւն երկրորդ —  
 կուռ, ջըլապինդ մարմնի վըրայ խարչիկային մի խարազ՝  
 Ակնախըտիդ, ոսկեծոյլ մի քառաթեւով պըճնըւած։  
 Անյաղթելի այդ ոյժերը սարսուռներով մերթ ընդհատ  
 ես չափելով Դիցուհիին ըսի շեշտով մը վըհատ։  
 «Զիկա՞յ ուժ մը երկրի վըրայ, կամ անյաղթ մի զօրութիւն,  
 «Ուր մահացնէ այդ հըրէշը և իր այդ զոյդ մը կորիւն։»  
 —Ո՞վ Հայոդի, այո՞ կայ մի ամենազօր ուժ. միայն  
 »Դեռ տըհաս է ու անկատար. մարդկային խիղճ կըսուի այն.  
 «Վայ այդ երրեակ հըրէշներուն այն օրն երբ խիղճը մանուկ  
 «Պիտի անոնց դէմ ծառանայ իր զօրութեամբ վեհաշուք։»

\* \*

Քաղաքներու գմբէթին վըրայ յոգնած ըրի մերթ դադար.  
 Ուրախ երգն է լուած՝ անոնց մէջ, ու համրացած քնար, կիթառ.  
 Կայթիւններու փոխան զըւարթ՝ կը տիրէ խօլ մի խուճապ,  
 եւ սովլատանջ, կըմախատիպ գէմքեր տըխուր մահու չափ՝  
 կը թափառին գութ մուրալով անոնցմէ որ չունին զայն.  
 Մանկիները չեն ճուղեր, կը հեծեծեն ալ միայն,  
 Անդրաշխարհին նայող իրենց բիբերուն մէջ մահաշուք՝  
 կը կարդացուի լոկ երկնքին ուղղուած բողոք մ'ողորմուկ,  
 թէ մայրական ըստինքն ինչո՞ւ այլևս չիտար իրենց կաթ։  
 իսկ մայրէ՞ը... ափսո՞ս անոնց այսօր կուրծքը խանդակաթ  
 կը սըղոցուի սև հիւծախտին արիւնաքամ չոր հազով.  
 Իրենց սիրոյ լիառատ բոյնը քանդած են հուրն ու սով,  
 ՚իանոնք անտուն, ցեխերու մէջ կը թափառին անօթի։  
 եւ ի՞նչ վըհատ, հոգեխորով անձկութիւններ կարօտի,  
 Հիմնայտակ քանդուած սիրոյ բունիկներու երդիքէն՝

Աղեկըտուր ի՞նչ հծծիւններ կը բարձրանան ապաքէն.  
 Իրենց սիրոյ նախատօնին մէջ ընդհատուած բռնաբար՝  
 Քանի՝ քանի՝ հրեշտակատիպ կոյսեր այսօր՝ վայրապար  
 Մորթուած իրենց սիրածարաւ վարուժանները կողբան.  
 Քանի՝ քանի՝ այրի կիներ ցնորած, դարձած են անբան,  
 եւ իրենց խօլ քրքիջներով... կուլան իրենց միամօր  
 Որդին՝ միակ յոյսն ու փառքը իրենց կեանքին անցաւոր։

\* \*

Մըտայ գիւղերն անփառունակ, զուարթ կենսայորդ ատենօք.  
 Մնացող ցանցաւ դէմքերն որքա՞ն կերկին այժմ մըտահոգ.  
 Ո՞ւր են հուժկու հարկիքները, հովիւնները մենասէր.  
 Լուած են կեանքոտ բառաչները, մելանըւագ սըրինքներ.  
 Գաղտնի զոյգեր ալ չեն կազմուիր չուքերու տակ գաղտնապահ.  
 Ամպրոպն ոճրի սիրոյ բարտերն հաւքած, քշած է գէպի մահ։  
 Ո՞ւր հարկինքներն այգեկութքի, խըրախմանքներն դաշտային՝  
 Ուր կենդանին, մարդն ու բնութիւն միասին կը խայտային.  
 Ո՞ւր սրբազն եռուղեաը կալատեղին, արտհունձին՝  
 Ուր կը պանծար աշխատութեան իր փառքովը գիւղացին։  
 Ո՞հ, մարտն ու սով, և զօշաքաղ փոքրամասին բնազդը վատ  
 Ըզրօսատեղն, արօտն ու դաշտ դարձուցեր են անապատ.  
 Ամէն գէմքի վըրայ նըկարուած են գիծերով շեշտ, ցայտուն,  
 կեանքի, բնութեան, մարդուն իսկ գէմ՝ անզուսպ գարշանք,  
 դառնութիւն։

Եւ ամէն տեղ բարոյականն, ոէրեր անբիծ ու անշէջ  
 Եւ թանկարժէք կուսութիւններ կը թաւալին տիղմի մէջ.  
 Ո՞հ—մարդկային ազգին համար ինչ նուաստութիւն, ի՞նչ աղէտ—  
 Անոնք լոկ կը փոխանակուին անարդ նիւթին, հացին հետ... .

\* \*

Եւ մոլորուն թափառումիս մէջ կանգ առի թախծալից  
 Հոն որ կըսուէր թիւզանդիօն ատեն մ'այսօր ալ Պօլիս,  
 — Հրոսակներու որշուստանը թուրքիա կոչուած այն անծիր

Սպանդանոցին ուր կ'երկնըւին, կերագործուին է՛ն զազիր,  
էն վայրենի ծըրագիրներն, ոճիրները է՛ն վատթար:  
Եւ ի՞նչ տեսնեմ... շարան շարան կախաղօնի մի անտառ...  
Մարդիկ իրար կ'անցնին, Հայերն զափուած լացով չնչահեղձ,  
Թուրքերն իրենց խինդն ըսքօղած դիմակովը գութի կեղծ,  
եւ իրարու ցոյց կուտան Հայ պարմաններու մի խմբակ  
Որ կը ճօճին ընդմէջ երկրի ու երկընքին գլխահակ,  
Որ հերոսի, զազափարի մտրու իրենց հայաշուք  
Մահով հպարտ՝ և զգուանքով արձիելով մի վերջին թուք  
Թուրք բանութեան լիրը երեսին, ո՛հ, աստիճան մը վերով  
Հասարակ ու զծուծ մահերէ՝ կ'օրօրուին քնով մ'անխըլուվ...  
Ու կը տեսնեմ տակաւին թէ խուճապ մը կայ անսովոր  
Բարձրագոյն-Դուռ կոչուած չնորջին մէկ բաժնին մէջ մասնաւոր,  
Ուր նախարար կոչուած զրեթէ երկիցեեակ մը հրոսակ  
Կը գումարուին վառուած բնազդով վայրենական, արիւնկզակ.  
Եւ այդ ժողովը՝ ըսկած հայուանքի մսխունքով,  
—Որ կը կազմէ թուրք մտքին միակ գըլուխ-զործոցն ապահով  
Եւ գլխաւոր ու զզուելի մըթերքն, այս, թուրք լեզուի—  
Հրեշավայել ու նողկալի ծըրագրով մը կը կնքուի.  
—Բնաջնջել արմատաքի բազմաչարչար այն Ազգն հին՝  
Որ անանուն բանութեամբ մը եղական մաքառած էր քաջաբար,  
Տոկունութեամբ մը եղական մաքառած էր քաջաբար,  
Որ խըթանուած ազաւութեան իր տենչանքէն անմեռ վառ,  
Յաճախ ճիգով բընազդեցիկ ցնցած էր իր ուժն ոսին՝  
Խորտակելու թուրք բանութեան անուրն՝ անցած իր վըզին.  
Որ կատաղի հեղեղներու խուժումին միշտ ենթակայ  
Ամայութեանց կողքին բուսած քառամայսի պէս հոկայ՝  
Տեղատարափ աղէտներու ճնշումին դէմ յարաճուն.  
Մընացած էր անընկճելի, միշտ խըրոխտ, միշտ հաստատուն.  
Եւ մի տրիուր ու հոգածու կարեկցութեամբ դիտած թէ  
Ինչպէ՞ս վայրագ աղգերու խօլ այդ ալիքներն հետզհետէ  
Կը փշըւին անհետ՝ բաղխած իր կողերուն մշտամուր  
Թողլով իրենց գոյութենէն անարգութեան լոկ մըրուր....

\* \* \*

Ով գուշք, որ միշտ պատկառանքով խոնարհած էք թանկագին  
Գորովվներուն, ալևոյթին առջեւը ձեր ծընովքին.  
Դո՛ւք որ ունիք զաւակներ, և կը գուրգուբաք սրբազան  
Խանդով մինչև անոնց մազին վրայ՝ թուխ ըլլան թէ գեղձան.  
Որ կը պաշտէք հրեշտակագէմ, գորովազդու ձեր աղջկանց  
Ամբըծութիւնը կուսական, ձիրքելն անոնց բազմագանձ.  
Ո՛վ գուք որոնց սրտին խորը կը բուրգվառի ազնիւ սէր,  
Որոց հոգւոյն վրայ կը հսկէ խանդպղեցիկ մի պատկեր,  
Դուք որ պատիւն ամէն բանէ կը համարիք գերընտիր:  
Եւ ձեր կեանքին խակ անոր փոխան զոհելու էք տրամագիր.  
Դուք վերջապէս որ ճնշուածին հանդէպ գերախտ, յուսաբեկ՝  
Կըզգաք գութի ճաղկանքը վեհ, լսեցէք ու դատեցէք,  
Թէ մարդկութեան ծոցէն վիժած ի՞նչ տարբեր լիրք, ըստորին,  
Տարաշխարհիկ հըրէշութեանց ի՞նչ տիպարներ գեւ կապրին:  
Կը տեսնէ՞ք սա հովիտը որ գեղազմուլիկ, մենասէր  
Սոխակներու երկնազգեցիկ սիրերգներն է լոկ լըսեր,  
Որ անթափանց մնձ խորհուրդին գըրաւուած վեհ հրմայքէն  
Հիացումի կեանք մը միայն ապրած է ցարդ ապաքէն...,  
Ինչպէս հմայ իր գարաւոր հմմքերէն կը սարուռայ.  
Ինչզ՞ու: — սոսի՛ւմ, արևին տակ, մարմանգին մօտ ու վրայ  
Գայլուած եղբայր ու հայրերու աչքին առջեւ, ա՛խ, անկոյր  
Ազիողորմ, վըրէժինդիր մուընչիւններու մէջ անլուր՝  
Դեռ պահ մ'աւած պլծուած էր շարք մը կոյսերու անտրատ՝  
Վայրենի, ժանա թրքաց կողմէ որոնց տեսքը պիզծ, յայրատ,  
Քան ամենէ աղտու իրերն նոզկանք, փախունք պիտ'առթէր.  
Եւ տաճարէ մ'աւելի վեհ հովիտին մէջ՝ այդ վատեր՝  
Յետոյ ջարգած էին այր, կին, ձեր ու մանուկ անխընայ:  
Տեսէ՞ք, անոնց մարմինները ջարգակոտոր վարն, հունայ.  
Տեսէ՞ք ինչպէս ձիւնալիքներ, մազեր գանգուր ու դեղձան  
Արիւնի գաղջ լըճի մը մէջ տակաւին կը սարուռան....  
Եկէ՞ք, անցնինք ձեզ հետ պահիկ մ'ալ հորիզոն մը անդին.

—«Ինչէ՞ր անցան» հարցընենք հոն մշտալեծուփ Եփրատին .  
Ու ան մեզի պատասխանէ պիտի լալկան մըռունչով .  
«Վկայ երկինք , արև , խարակ , դարաւոր սա ծառն , իր ջով .  
«Ես որ մեռած տասնեակներով ազգերէ բիւր յիշատակ  
«Կը պահեմ իմ հայելիխ խորոցը մէջ անյատակ ,  
«Ես որ անթիւ հերոսսութեանց ու դէպքերու պատմական՝  
«Մարդակեր նոյն իսկ դարերու , այո՞ , եղած եմ վըկան ,  
«Ափերուս վրայ ապրած ոչ մի դարու մարդիկ՝ վայրենի  
«Ու վատանուն եղան որքան այն ազգն որ «թուրք» կանուանի  
«Անձամբ պէտք էր որ տեսնէի՞ք թէ թուրք զօրքեր սինլըքոր ,  
«Ինչ լրենի , գարչ հաճոյքով , գազանային խանդով խոր՝  
«Մրցեցան թափ անցըներու մէկ հարուածով՝ թուր , սրւին  
«Մարմնէն անմեղ մանկիկներու , և կամ քարուտ վրայ դաշտին՝  
«Գընդընկեցի իրեւ ժամանց՝ արիւնաքամ , ուժասպառ  
«Երախաներ՝ ոտքէն բռնած շըպըռտելով վատաբար .  
«Եւ այո՞ աչքին առջե վշտէ կարկամած հէք մայրերու  
«Որոնց այրերը պահ մ'առաջ նա՛ ջաղացքէն քիչ հեռու՝  
«Իրենց մատղաշ ու կայտառ մանչ զաւակներէն վերջ խոյն՝  
«Պիրկ կաշկանդուած՝ մորթուած էին գառնուկներու ո՛հ հանգոյն :  
«Անոնք որոնք կը հաւատան թէ մարդկութիւնն հետպէնտէ  
«Կ'ազնըւանայ , կը բարւոքի , ո՞հ , պէտք էին տեսնել թէ  
«Վագրավայել վայրագութեամբ՝ ինչպէ՞ս զոհեր բիւրաւոր  
«Թօթափեցին հոս գետերու գրկացը մէջ լոյծ ու խոր .  
«Թէ ամէն կերպ հոգեվարքի պատկերները հոգեխոռով  
«Ըմբոշիներու բորենական վառուած կարմիր բընազդով ,  
«Ինչպէ՞ս մէն մի զոհ խոցելով անդամներէն իր տարբեր՝  
«Զըքացուցին վայրենաբար հոս մարդկային հոծ խումբեր .  
«Թէ խըթանուած կողոպուտի անմեռ , անկուշտ պասուքէն՝  
«Որ թուրք տարրին տիրական է եղած բընազդն ապաքէն ,  
«Ինչպէ՞ս իրենց զագիր ձեռքերը մըխեցին անսասան  
«Մինչեւ հոն ուր կը բնակի կուսութիւնը սրբազն ,  
«Կամ նախնական մանկութիւնը . . . կողոպտելու մի յետին  
«Ճիգով այնտեղ գուցէ պահուած ողորմելի հացագինն :

«Անոնք որ միշտ կը քարոզեն բարոյական , կամ պատիւ ,  
«Ինծի հետ պէտք էին լըսել անլուր կոծերը անթիւ՝  
«Մօր գրկերէ անդարձ խլուած աղջնակներու փափկասուն ,  
«Եւ մայրերու՝ որոնց զանոնք գրկող թեւերն ազազուն  
«Գաղրատեսիլ ու ժանտարոյը մարդոց սուրավ հնձուեցան . . .  
«Քիչ մը վարօք այդ թեւերէն պիտի գտնէք ցիրուցան :  
«Բայց ո՞ր մէկը պատմեմ ճեզի՝ ախտավարակ , աղբաքարչ  
«Այդ ամբոխին արարքներէն՝ մին քան միւսը վայրագ , գարշ .  
«Շըշան ըրէք Պօլսէն Պաղտատ , ու Սիօնէն Արտահան ,  
«Զըպիտ՝ գտնէք ծառ մ'որ եղած չըլլայ Հայու կախաղան ,  
«Ոչ մէկ հոզի կոշտ որ շաղուած չըլլայ Հայու արիւնով ,  
«Ոչ մէկ իր որ ցնցուած չըլլայ Հայու ողբէն հոգեխոռով . . . »

\* \*

Ով վեհ մանուկ , որ կը կոչուիս երկրի վրայ խիղճ մարդկային ,  
Քու առջիդ է որ կը պարզեմ սէգ կատարէն Մասիսին՝  
Արհաւալից ճամբորդութեանս արիւնագիծ այս քարտէս ,  
Ուր պիտ՝ զօրեն տեսնել արծուի նայուածքներդ թէ ի՞նչպէս  
Դեւ – եղեռնը շղթայակերծ , միահեծան , աիրապետ ,  
Արիւնի ծով մը թքնելով կըսպառնայ կուլ տալ անհետ՝  
Ծաղիկ յօյսերը մարդկութեան , անթիւ երկունքն հանճարի ,  
Երդիքները ծըխարձակ ուր կեանքի սէր կը բուրվառի .  
Թէ հրէշային վայրագութեամբ , գազանային բընազդով  
Գոյածեռուած վատ ամբոխներ վամբիրի պէս՝ անվրդով  
Ի՞նչպէս իրենց գունչը մըխած ճապաղիքին մէջ պարկեշտ  
Հատուածներու , կըմբոշխնեն լիրբ ախորժանքի վայելքն հեշտ :

Պիտէ ուշով , լուսարձակիդ վրայ ճշտատիպ ու մաքուր ,  
Ով մանուկ խիղճ , քարտէս ու իր ծանօթագիրք խըստացուր .  
Վերլուծելով զու մըտագիր այդ քարտէս՝ պիտ՝ դատես  
Աներկբայ թէ անհատական իրաւունքները ինչպէ՞ս  
Կաշկանդած է օրէնք կոչուած դըժոխաստեղծ այն ոստայն  
Զոր հիւսած են մարդ – մամուկներ , այո՞ , միայն և միայն  
Հափափել այն վաստակն արգար , ու քամել այն արիւն՝ զոր

Կը ծծէ բանւորն աշխատութեան լստինքներէն սիրածոր .  
 Եւ թէ ինչպէ՞ս համայնքներու ազատութիւնը արդար  
 Անցնցելի այն ցանցին մէջ կոչկոճուած է բռնաբար ,  
 Զոր կերտած հն վամբիրներու միութիւններ նոր կամ հին՝  
 Որ կանուանեն իրենք զիրենք տիրող ազգերն աշխարհին .  
 Թ'ազատութեան , իրաւունքի ճիշերն խիզախ ու յատակ ,  
 Ինչպէ՞ս բանտի շղթաներուն , կամ մամուլի ճնշման տակ ,  
 Մէջ ծովերու խորքերուն , կամ կախիքի վրայ խեղդեցին ,  
 Եւ թէ ինչպէ՞ս վայրագութեան քոսատ գիքը — աստուածն հիմ —  
 Ու ոճիրէ յուշագիրքը զոր կոչեց հին մարդն օրենք  
 Սրեցին կրքերը աղբաքարչ , մարդախոշոշ սուրն ու գէնք :  
 Եւ երբ օր մը — օր ինկելի — անյաղթ ուժովիզ վերջնապէս  
 Ժանտ բռնութեան , Դե եղեռնին , խարշիկ մութին վրայ տիրես ,  
 Ու երջանիկ նոր մարդկութեան խմբերգին մէջ յաղթական  
 Տաս կրակին հին օրէնքներն ու հին կրքերը համայն ,  
 Եւ բագինին առջև սիրոյ ապաշընորհ այս գարուն  
 Զարդես բոլոր վիժումները , յիշատակիներն կարկառուն ,  
 Քրքրէ ամբողջ գերեզմանները մարդկային հին տոհմին ,  
 Հանէ՛ անթիւ այն կմախքներն որ ունէին կեանք , մարմին՝  
 Ատենօք , ու խողիսողուեցան պատերազմի գաշտի վրան ,  
 Որ սիրող սիրտ ունէին ու բանտերու խորը մեռան ,  
 Որ երգեցին ազատութիւնն ու կորսուեցան ծովամդյն ,  
 Որ բացարձակ արդարութիւնն քարոզելու ձիշդ ժամուն՝  
 Մեծ մահերու խըրոխատութեամբն ազնիւ՝ ինկան դիտապատ :  
 Կերտէ՛ զանոնք աչքին առջև նոր մարդկութեան բարեբաստ  
 Կոթող մը որ աւելի բարձր ըլլար պիտի աներկրայ  
 Քան եթէ , ո՛հ , երկրի բոլոր լեռներն իրարու վըրայ  
 Բարդըւէին : Ու աշխարհի մակերեսին յաւէտ թող  
 Կանգուն մընայ բարձրազանգուած , սոսկատեսիլ այդ կոթող ,  
 Ու անոր վրայ գրուած ըլլայ անջնջելի , վիթխարի  
 Ու մահաւանդ ... այս , ոսկեայ տառերով — զի հին գարի  
 Մարդկութիւնը պաշտեց միայն այդ նիւթն անարդ՝ անխափան —  
 «Այս բուրգն անցած մարդկութեանն է նախատիելը մշտական :»

5704

Գին 5 Պր.

2013

